

ԺԵ ՏԱՐԻ, ԹԻՒ 1

ՓԱ. ԲԻԶ.

ՅՈՒՆԻԼԻԱՐ - ՅՈՒՆԻՍ 1949

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱՉԱԳՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՐՑԵՐ




Պ. Պետրոս Մորճիկեան, որ տարի մը առաջ իր յօդուածն ինձի զրկեց, մին է արտասահմանեան երխտասարդ հայ մտաւորականներէն ուրոնք՝ օգտուելով անցեալ տարուան ներզադթի շարժումէն՝ Խ. Հայաստան գացին։ Իրեն կ'ընկերանար ուրիշ երխտասարդ հայ զրող մը, Յովհաննէս Մահատեսեան, որ տարիներ առաջ Անահիտի մէջ հրատարակած է չարք մը բանաստեղծութիւններ։ Երկուքն ալ ինձի զրկած էին մէկ մէկ քերթուած, որ իրենց երեւան մեկնումէն առաջ լոյս տեսան Անահիտի մէջ (1947, թիւ 2)։

Պ. Մորճիկեան ըրադրութեան ինդրոյն մասին (ինչպէս ինք զայն կ'անուանէ) ներկայ յօդուածը շարադրած է Անահիտի հանորդ թիւի իմ թրոնիկիս այդ հարցին նուիրուած մէկ հատուածին իր մասամբ համարիտ եւ մասամբ տարախոհ ըլլալը ցոյց տալու համար։

Այդ ըրի կանոնը հայկական տաղաչափութեան հիմնական տարրերէն մէկն է. եւ սակայն սրեւմտահայ բանաստեղծները, — մանաւանդ

երթառասարդները — ամենամեծ մասամբ, եւ կովկասահայերը բոլորն ալ, զրեթէ միշտ անհնկ էն յարգելու այդ կանոնը, որ հայ ոտանաւորին ներզաշնակութեան, ճկունութեան չական տարրերէն մէկն է։ Սրեւմտահայոց մէջ, Մխիթարեաններն են եւ իրենց աշակերտնեցը (Մ. Պէշիկի թաշլեան, Թ. Թէրզեան, Մ. Աճէժեան, Վահրամ Մվաճեան, Դանիէլ Վարուժան, Ահարոն, Տատուրեան եւ այլք, եւ ասոնցմէ դուրս։ Սիմիլ, Դուրեան պատրիարք, Վահան Թէքէեան, այս տողերը զրողը, եւ քանի մը ուրիշներ, որ միշտ յարգած են այդ կանոնը։

Պ. Մորճիկեան կը զրէ թէ ինչի հետ համաձայն է այն բոլոր պարագաներուն մէջ ուր անտես ըրը տեսանելի չղարձնելով այս կամ այն բարին մէջ մէկ կամ երկու վանկ կը պակսեցը-նենք որով առղաչափութիւնը կը կաղացնենք, կը խաթարենք. բայց աւելորդ կը նկատէ անտես ըրը տեսանելի դարձնել երբ՝ ինչպէս իր տըւած օրինակներուն մէջ՝ այդ սեսակ բառեր ուր



երկու կամ աւելի բաղաձայններ կամ, ուրիշ մը աւելցնելու կամ պակսեցնելու կարելիութիւն կերպ չենք կրնար արտասանել բայց եթէ իրը երկավանկ կամ եռավանկ բառեր: Ես ինքս ալ հականը, անհրաժեշտորէն ամենքն պահանջելին՝ զբարի, գուղիքի, երեղինի պէս բառերու մէջ՝ ընդգրկուած չափին համեմատ ըթք՝ գնելը կամ չդնելն է: Արդար, կանոնը չյարգելը՝ անփութիւն կամ տղիտութիւն կը համարի: Նուազ խստապահանջ եմ այն բառերուն համար ըրոնք, ինչպէս ննշել, կշռել կամ խտրոց, միմիսյն ու միշտ իրը երկավանկ բառեր կրնան արտասանուիլ: Բայց ես կը սիրեմ այդպիսի պարագաներու մէջ ալ պահանել աւանդութիւնը մէր նախահայրերուն որոնք իրենց շարականներուն եւ այլ բանաստեղծութեանց մէջ անտես ըթք միշտ տեսանելի դարձուցած են:

Կան ալ բառեր որոնք ճիշդ հնչուելու համար անհրաժեշտ է որ անտես ըթք նշանակուի, ինչպէս ըզգուշ (կը յիշեմ տաղանդաւոր պարուհի Տիկին Արմէն Օհանեանը, որ տարիներ առաջ Փարիզի մէջ Շանթի Հին Աստուածները ներկայացնելով զըկո՞ւշ կը պոռար փոխանակ ըզգուշ): Ոմանք ըսկիի կ'արտասանեն Հազորդութեան սրբազն անօթը, մինչ ճիշդ հնչումն է արկիի: Սրբալ բայց, որպէս զի ճիշդ արտասանուի, պէտք է գրել սրբափալ նոյնպէս սըպըրդի, սըֆիմ, զըրահ, ըստանչելի, եւն..:


Լաւագոյն է ուրեմն մէր նոր սերունդին սորուցնել, հայ լեզուի քերականութեան հետ, հայ տաղաչափութեան ալ հիմնական կանոնները, որոնց գլխաւորն է ըթի կանոնը, այսինքն անտես ըթք տեսանելի դարձընելով այս կամ այն բարի վանկ մը աւելի տալու կանոնը, իսկ միւս պարագաներուն համար, ուր այդ ճեւով վանկ

մը աւելցնելու կամ պակսեցնելու կարելիութիւն չկայ, ազատ թողուլ գրողը, ուղողը թող պահանէ մեր նախնիքներու աւանդութիւնը, ուղողը թող հրաժարի այդ աւելորդ ըթերու գործածութենէն:

Պ. Մորճիկեան լիովին իրաւունք ունի երրաններելի կը գտնէ մեր արեւմտահայերէնի կընհատածի վանկ դարձընել: Բարերախտաբար չատ քիչ են այդ անձունի սխարը գործողները: Բայց համաձայն չեմ Մորճիկեանին երր կը բողոքէ նաև լ տառով վերջացող հատածներու մէմ: Աշխարհաբարը, այդ մասին՝ շատ տարբեր գրաբար հայերէնէն, ողողուած է ըթով վերջացող անթիւ բառերով: Մեր դասական հայերէնի տաղաչափութեան մէջ ըթով, այսինքն անշնչտ վանկով մը վերջացող բառերը շատ սակաւաթիւ են եւ հասկանալի է որ իրը հատածի վանկ չկարենան ընդունուիլ: բայց մէր ժողովրդական երկերուն՝ ինչպէս եւ միջնադարեան հայերէնով տաղերուն մէջ, ըթով վերջացող հատածները յաձախագէտ են: Պէտք է անշնուշտ ջանալ որ այդ անշնչտ ըթով վերջացող հատածները սակաւաթիւ ըլլան, բայց զանոնք բոլորովին վատարելուն համաձայն չեմ: Ոմանք, յաճախ, ջնջելով զանոնք, արուեստական, բոնազբօսիկ, խորթ տողի մը ծնունդ կու տան: Ժողովրդական երգի գոյն եւ գնացք ունեցող տաղերու մէջ ըթով վերջացող այդ բառերը նոյն իսկ հրաժոյր մը կ'աւելցընեն. ինչ ալ ըսեն, ես պիտի մէրժեմ փոխելի իմ Օրորիս այն տողերը որ ըթով կը վերջանան.

...նամբաներուն անկիմը,
...իջեր կախումը է միւնը:

Ա. ԶՈՂԱՆԵԱՆ



179-69